

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԽԱԶԱՏՈՒՐ ԴՈՒՔՍ ԱՆՏԻՈՔԻ (1068 — 1072)

1068ին, Ռումանոս Տիոֆէն կայսրը Անտիոքի դուքս^(*) անուանեց Խաչատուրը⁽¹⁾:

Ռութիլ շատերու պէս, մանաւանդ Ժ. դարէն սկսեալ, Տաւրոսի և Հրազդակայ սահմաններուն մէջ, Խաչատուր ալ Հայ էր⁽²⁾: Մանօթ է արդէն թէ Ռումանոս Տիոֆէն այդ Հրազդանին զինուորական հրամանատարութեան պաշտօնին կոչեց բազմաթիւ Հայէր⁽³⁾: Կայսրը իր ընտրութիւնը կեղրոնացուցած էր Խաչատուրին վրայ, վասնզի ան ազնըւական, խելացի և գործունեայ անձ մընէր, և իրը զօրավար՝ քանից տուած էր իր պաղարիւնութեան և տաղանդին ապացոյցները: Բայց Խաչատուրը բախտաւոր չեղաւ իրրեւ Անտիոքի դուքս: Պաշտօնի կոչուելէն տարի մը ետք, 1069ին իսկ, ձախողութիւն մը կրեց Թուրքերէն, որ իկոնիոյ (Գոնիա) աւարառութենէն կը վերադառնային⁽⁵⁾: Այն ատեն Ռումանոս Տիոֆէնէն հրաման ստացած էր Մոպսուեստիոյ (Մամեսուիա) մէջ Թուրքերուն սպասել, անոնց նահանջի գիծը կտրելու համար: Խաչատուր յաջողեցաւ Թուրքերուն տարած աւարը ետ առնել, բայց Թուրքերն ալ յաջողեցան Խաչատուրէն խոյս տալ և Հալէպ հասան՝ Սարուանդիքար լերան կիրճերէն անցնելով⁽⁶⁾:

(*) [Հայէրէն նաև «տուկ» և «դուկ»: Կը նշանակէ 1. առաջնորդ, 2. առաջնորդ պատերազմի մէջ, այսինքն զինուորական հրամանատար (Ե. Թ.):]

(1) Attaliatès, p. 137, 172, Psellos, éd. Renault, Romain Diogène, c. 34. Skylitzès, 684, 703, Bryenne, I, c. 21, Zouaras, III, 705: Հմմատ. Laurent, Byzance et les Turcs Seldjoucides (1914/19), p. 41:

(2) Հմմատ. Լոռան, անդ, էջ 67 լըրդ..

(3) Հմմատ. Լոռան, անդ, էջ 43.

(4) Տես ժան. 1ի մէջ յիշուած աղքահերները:

(5) Հմմատ. Lebeau-Brosset, Histoire du Bas-Empire, XIV, 694:

(6) Attaliatès, p. 136-38, Skylitzès, p. 284. Zouaras, III, 694: — Սարուանդիքար (Sarbandikos) Ամանոսի հիւսիսային մասն է, Ramsay, Hist,

Երկու տարի ետք, 1071ին, Խաչատուր Ռումանոս Տիոֆէնի կուսակիցներուն հետէր, երբ այս վեհապետը, որ Ալփ-Արսլանի ձեռքը գերի ինկած էր, ազատ արձակուելէ վերջ ստիպուեցաւ զէնքի զիմել նորէն բարձրանալու համար կայսերական գահը, ուր նատած էր Միքայէլ է. Տուկիծ (Ducas, Ducas): Այս պայքարին մէջ, Ռումանոս Տիոֆէն զիւրաւ կրցաւ թէ զինուոր և թէ գրամ գտնել: Իր նախկին զինուորը ները գունդագունդ իրեն միացան, իսկ դրամը արմելեան նահանգներուն հանրային գանձարաններն են որ հայթայթեցին: Բայց Ամասիոյ առջև պարտուեցաւ Կոստանդին Տուկիծէ, որ Յովհաննէս կեսարի կրտսեր որդին էր և հետեւաբար զարմիկը Միքայէլ է. Կայսեր: Ռումանոս Տիոֆէն, այս պարտութենէն վերջ, Տյորոպոն ամբոցը⁽⁸⁾ ապաստանեցաւ, ուրկէ զինքը ազատեց Խաչատուր, առ ի երախտազիտութիւն հանգէպ այն կայսեր՝ որ զինքը զինուորական ամենաբարձր աստիճանին բարձրացուցած էր, կարևոր ուժով մը անոր օգնութեան փութաց⁽⁹⁾:

Ինքնարերաբար է որ Խաչատուր Ռումանոսը աղատած էր. բայց անոր օգնելով ապստամբ նկատուեցաւ յաչս Միքայէլ է. Կայսեր. զէթ այս կարծիքը ունին Psellos և Nicéphore Bryenne պատմագիրները: Հաս Attaliatèsի (էջ 172) և Skylitzèsի (էջ 703), Միքայէլ է. Կայսրն է որ Խաչատուրը զըրկած էր Ռումանոսի զէմ, որ Տյորոպոն ապաստանած էր: Բայց Խաչատուր, զգած-

Geog. of Asia Minor, p. 385: [Սարուանդիքար = Սարաւանդի (էջ 129): Քարը = քարն Սարանդի (Սամուել Անեցի), էջ 141, և Սարուանդիքարն զիւրակ մըն էր, որ կեազուր Տաղի մէկ կիրճէն անցնող ուղիին վրայ կ'իշխէր. տես Paul Deschamps, «Le Château de Servendikar en Cilicie, le défilé de Marris et la frontière du Comté d'Edesse» (Syria, XVIII (1937), p. 379-388): Հմմատ. Նաև E. Honigmann, Die Ostgrenze des Byzantinischen Reiches Von 363 bis. 1071, էջ 121 ժան. 2, ինչպէս և Ալիշան, Սիստան, էջ 576 (աշխարհագրական ցանկին մէջ): Ե. Թ.]:

(7) Psellos, c. 32, Skylitzès, p. 702, Bryenne, I, c. 21, Lebeau XIV, 507;

(8) Psellos, c. 34, Skylitzès, p. 703; — Tyropoionի տեղը է Հջուածած. Հմմատ. Ramsay, անդ, 141, 356ի Rott, Kleinasiatische Denkmäler, քարտես G 5:

(9) Psellos, c. 34, Bryenne, I, c. 21:

ուելով Տիոժէնի գժբախտութիւններէն և յիշելով թէ ան էր որ զինքը Անտիոքի դուքս անուանած էր, փոխանակ անոր գէմ կը ու ուելու համաձայն իր ստացած հրամանին, անոր կողմը անցած էր: Իր զինուարներէն անոնք, որ այս պարագային չէին ուղած իրեն հետեւիլ և հաւատարիմ մնացած էին կ. Պոլսոյ կայսեր, ետ զրկուած էին առանց ձիու, առանց զէնքի և առանց կազմածի:

Շատ չանցած, կը շարունակէ Attaliatès, նկատելով որ աշունը կը յառաջանար, Խաչատուր Ռոմանոս Տիոժէնի հետ կիլիկիա վերագրածաւ, ձմեռը հոն անցընելու համար: Իր նպատակն էր խաղաղօրէն իր բանակը վերակազմել և հոն սպասել այն օդնական ուժին զոր թուրքերը խոստացած էին: Բայց սխալ մը գործեց, ձմրան եղանակին Փոքր - Ասիոյ զանազան կողմերը ասպատակ գունդեր չղրկելով: Արդարեւ, Ռոմանոս Տիոժէնի զօրքերը կրնային Պիսիդիա, Խսաւրիա, Լիկաոնիա, Պաֆլագոնիա, Հանորիագա և մինչև իսկ Բիւթանիա յառաջանալ, հարստահարել ժողովուրդը, հետապնդել կայսերական զօրամասերը և արգելք ըլլաւ անոնց վերակազմութեան: Խաչատուր ուրիշ կերպ մտածեց. կարծեց որ ապահով էր կիլիկիոյ մէջ, Տաւրոսի կիրճերուն ետեւը⁽¹⁰⁾, և հոն անգործ կցցաւ, ձեռնարկելով պաշտպանողական պատրաստութեանց⁽¹¹⁾, զոր կը զիւրացնէր Անտիոքի և չըջակայքին տիրապետութիւնը⁽¹²⁾, սպասելով այն օգնական ուժին, զոր իրեն պիտի զրկէր սուլթանը⁽¹³⁾: Իր այս վարմունքով, Խաչատուր իր հակառակորդներուն ամէն ազատութիւն թողած եղաւ որ բանակ մը հաւաքեն և կազմակերպեն: Այս գործը գլուխ հանեց Անդրոնիկ Տուկիծ, Յովհաննէս Կեսարի երէց որդին, որ իր զինուարներուն տուաւ ինչ որ կուտելու համար պէտք էր, առատաձեռնօրէն վարձատրեց զանոնք, մանաւանդ հաւաքեց արեւմուտցի բազմաթիւ վարձկան զինուարներ,

⁽¹⁰⁾ Attaliatès, p. 172, Psellos, c. 34, Skylitzès, p. 703, Zouaras, III. 705.

⁽¹¹⁾ Psellos, c. 34, Bryenne, I, c. 21.

⁽¹²⁾ Bryenne, I, c. 23.

⁽¹³⁾ Attaliatès, p. 172, Skylitzès, p. 703, Bryenne, I, c. 25, Zouaras, III. 705.

օգնութեամբ ֆրանկ կրիստոնի⁽¹⁴⁾, որ Ռոմանոս Տուկիծն վրէժ լուծել կ'ուզէր, զինքը կողմը աքսորուած ըլլալուն համար⁽¹⁵⁾:

Երբ այս գէպքերը տեղի կ'ունենային, Միքայէլ է. Տուկիծ⁽¹⁶⁾ կայսեր բացորոշ կամքին համաձայն, կ. Պոլսոյ կառավարութիւնը Ռոմանոս Տիոժէնի հետ բանակցեցաւ համաձայնութեան եզր մը գտնելու համար⁽¹⁷⁾: Ռոմանոս պատասխանեց, թէ կը պահանջէր որ ամբողջ կայսրութիւնը իրեն յանձնուի: Ասոր վրայ Տուկիծ ստիպուեցաւ զէնքի դիմել. բայց յանձնարարեց կարելի եղածին չափ լաւ վարուիլ Տիոժէնի հետ⁽¹⁸⁾ և «եկեղեցականներու»⁽¹⁹⁾ Քաղկեդոնի, Հերակլիոյ և Կողոնիոյ մետրապոլիտներուն⁽²⁰⁾ պաշտօն յանձնեց իր այս հրամանին գործադրութեան հսկել:

Անդրոնիկ Տուկիծ, որուն յանձնուած էր պատերազմը վարելու գործը, իր յարձակումով յանկարծակիի բերաւ Խաչատուրը: Այս վերջինը կը սպասէր որ Անդրոնիկ յառաջանայ սովորական ճանապարհով, որ Պողանդոսէն (Պողանթի) կ'անցնէր⁽²¹⁾: Անդրոնիկ Խսաւրիայէն և ծովեզերքէն անցաւ և յաջողեցաւ իր յառաջխազացումը ծառուկ պահել իր հակառակորդէն և Տարոսն հասաւ, երբ մարդ տեղեկութիւն չունէր⁽²²⁾: Խաչատուր փութաց անոր գէմ ելլել, բայց իր բանակը, որ փոքրաթիւ էր և սակաւարժէք քան Անդրոնիկինը, յաղթուեցաւ⁽²³⁾ ճակատամարտի մը մէջ, ուր ֆրանք կրիստոնի չնորհիւ Անդրոնիկ տարաւ յաղթանակը⁽²⁴⁾: Խաչատուր ձիէն ինկաւ, բըռնըւեցաւ և տարուեցաւ Անդրոնիկ Տուկիծի առջև⁽²⁵⁾, որ մեծարանքով վարուեցաւ անոր հետ և ազատ արձակեց զայն պատ-

⁽¹⁴⁾ Attaliatès, p. 173, Skylitzès, p. 702, Psellos, c. 36, Bryenne, I, c. 23, Zouaras. III, 705.

⁽¹⁵⁾ Skylitzès, p. 703, Laurent, Byzance et les Turcs, p. 65.

⁽¹⁶⁾ Psellos, c. 35:

⁽¹⁷⁾ Psellos, c. 35. Bryenne, I, c. 22.

⁽¹⁸⁾ Psellos, c. 36:

⁽¹⁹⁾ Psellos, c. 37:

⁽²⁰⁾ Skylitzès, p. 704:

⁽²¹⁾ Attaliatès, p. 173, Psellos, c. 36, Skylitzès:

⁽²²⁾ Նախարար Ճանաթառթեան մէջ յիշուածալքիւրերը և Bryenne, c. 23, 24;

⁽²³⁾ Attaliatès, p. 174:

⁽²⁴⁾ Psellos, c. 39, Bryenne, I, c. 24:

⁽²⁵⁾ Attaliatès, p. 174:

ուոյ խօսք առնելէ վերջ⁽²⁶⁾: Psellos այն ատհն Անդրոնիկին գրեց և յանձնարարեց որ ձեռքէ չփախցնէ այդ «նենգամիտ Խաչատուրը», այդ «գաղանը», որ «ո՛չ թէ օձին մէկ մասն է, այլ նոյնինքն վիշտին զլուխը»⁽²⁷⁾: Դիւրին է հասկնալ թէ ինչո՞ւ համար Խաչատուր, իբր չնորհակալութիւն Անդրոնիկի, որուն բարեացակամութիւնը զինքը կը պաշտպանէր այսպիսի ատելութեան մը դէմ, անոր նուիրեց թանկարժէք քար մը, զոր Անդրոնիկ յետոյ պարգեւեց Մարիա կայսրութիւնը⁽²⁸⁾:

Իր զօրավարին գերութենէն ետք, Ռոմանոս Տիոֆէն կայսրը խելակորոյս ինք-զինքը պաշտպանեց Ստանայի⁽²⁹⁾ մէջ, ուր շատ չանցած իրեն դաւաճանեցին իր յուսաբեկ հետեւորդները: Յայտնի չէ թէ Խաչատուր ի՞նչ եղաւ ատկէ վերջ, ո՛չ ալ թէ ի՞նչպէս և ե՛րբ մեռաւ, բայց Psellosի և Bryenneի այնքան յստակ և ճշգրիտ տեղեկութիւնները իր գերութեան և Անդրոնիկի իրեն հանգէպ ունեցած վարմունքին մասին թոյլ չեն տար ո՛չ ըսել թէ ճակատամարտին մէջ սպաննուեցաւ⁽³⁰⁾ և ո՛չ ալ թէ, հակառակ այն պարտութեան զոր կրեց Ռոմանոս Տիոֆէնը պաշտպանելուն համար, Խաչատուր Անտիոքի գուշը մնաց մինչև 1072 և այդ տարին Բիւզանդիոնէն զրկուած մէկու մը կողմէ սպաննուեցաւ⁽³¹⁾: — Իրականութիւնը այն է որ Խաչատուր բռնուեցաւ Ստանայի մէջ և թէ անկէ ետք պատմութիւնը լուր կը մնայ իր մասին: Ահա ասոնք են միայն այն տեղեկութիւնները զոր կարելի է քաղել մեզի հասած յոյն պատմիչներէն:

Այն կարծիքը, որուն համաձայն Խաչատուր մինչև իր մահը Անտիոք մնացած է, արձագանգ մըն է այս զօրավարին մասին Հայկական աւանդութեան: Արդ, եթէ կրցայ իր պատմութիւնը ուրուազծել առանց ո՛չ իսկ մէկ հայ հեղինակ յիշելու,

(26) Psellos, c. 40.

(27) Historiens fran. des Croisades, I, 47.

(28) Bryenne, I, c. 24.

(29) Attaliatès, p. 174.

(30) Skylitzes, p. 703, Zouaras, III, 705 Բառը շոր կը զործածեն միանդամայն կը նշանակէ «բռնել» և «սպաննել»: Հմմտ. Laurent, Byzance et les Turcs, p. 41.

(31) Jorga, Geschichte d. Osman. Reiches, I, 68:

պատճառն այն է որ, եղական երեսոյթ, այս Հայուն մասին, որ Անտիոքի գուշը եղած է, որ այնքան ազնուորէն իր անկեալ վեհապետին հանդէպ անձնութիւնթիւն ցոյց տուած է, ունէ յիշատակութիւն չկայ հայկական աղքիւրներուն մէջ: Արդեօք իրապէս անձանօթ մնացած է Հայերուն թէ հայ պատմիչները իր մասին գրած են Խաչատուրէն տարբեր անունով մը յիշատակելով զինքը: Արդեօք Յոյնե՞րը միայն իրեն տուած են այս անունը, որ սակայն անառկելիօրէն հայկական է⁽³²⁾:

Հայոց պատմութեան մնջի ժամանակակից հեղինակները չէին կրնար այս մըտածումը չունենալ, հետեւաբար փնտուած են Անտիոքի գուշը մը, որ կրնայ նոյնացուիլ Յոյներուն յիշած Խաչատուրին հետեւ զայն գտած են Մատթէոս Ուռհայեցիի Պ.Ա. գլուխին մէջ⁽³³⁾: Ըստ այս պատմագրին, 1065ին Անտիոքի գուշը Պեխտ, որ Հայ էր, ազնուորէն Եղեսիոյ օգնութեան փութաց Թուրքերուն յարձակման դէմ պաշտպանելու համար քաղաքը և քիչ մնաց որ այդ կոիւին մէջ սպաննուէր, Եղեսիոյ յոյն զօրավարներուն նենգամտութեամբ: Այս հատուածին հիման վրայ, Հայ պատմաբանները հետեւեալ կերպով տրամարանած են: Ըստ Մատթէոս Ուռհայեցիի, 1065ին, Անտիոքի գուշը հայազգի Պեխտն է: 1068ին, ըստ Բիւզանդացի՝ պատմագրիրներու, Անտիոքի գուշն է հայազգին Խաչատուր: Հետեւաբար, երկու անձերը նոյն անձն են բացայայտորէն: Յոյները զայն յիշած են իր հայկական անունով, մինչ Ուռհայեցի անոր տուած է իր բիւզանդական պատուանունը՝ Vestis (= Պեխտ):

Եւ Յոյներուն ծանօթ Խաչատուրին վերագրուած են ինչ որ Հայերը ըսած են Պեխտի և նոյնիսկ Եպիփան անուն մէկու մը մասին, այս վերջինը նոյնացնելով առա-

(32) Attaliatès, p. 137, 172, Psellos, c. 38, Skylitzes, p. 684, 703, Bryenne, I, c. 21, 24, Zouaras, III, 693, 705: Յոյն հեղինակները հազիւթէ աշատած են իր անունը գրելով Khatatourios, Khoutatarios: [Խաչատուրը]ին յունաբէն ուրիշ ձեռքուն մասին տես յօդուածին վերջին ծանօթութիւնը: Ծ. Թ.]:

(33) Dulaurierի թարգմանութիւն [= Մ. Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Բ. տիպ, Վաղարշապատ, 1898, էջ 157 և յըրգ.:

ջինին հետ, որովհետև երկու անուններն ալ-
վեստ բառին աղաւաղումներն են և նոյն
անձը կը մատնանշեն⁽³⁴⁾: Բայտ այսմ, Խաւ-
չատուրի համար ըսուած է թէ Անի ծնած
էր⁽³⁵⁾, անոր համար որ Ուռհայեցի, զլ-
զմթ. [= էջ 214 հայերէն բնագրին, ուր
գործածուած է նաև Խպիստ ձևը (Մ. Թ.):] Եպիխտի համար կ'ըսէ թէ Շիրակէն եկած
էր, որուն մայրաքաղաքն էր Անի: — Նոյն
Ուռհայեցիին համաձայն (զլ. ՂԱ.), Խաւ-
չատուրին Անտիոքի դուքս անուանման
թուականը իջեցուցուած է մինչև 1065, ինչ
որ շատ հաւանական չէ, վասնզի եթէ Ուռ-
հայեցիին հետեւելով ընդունիլ պէտք ըլլայ
թէ Պեխտ անուն մէկը 1065ին Անտիոքի
դուքս էր, նոյնքան զօրաւոր պատճառնե-
րով պէտք է ընդունիլ թէ 1067ին Անտիոքի
դուքսը կը կոչուէր Նիկիփորից⁽³⁶⁾, որ
այդ թուականին պաշտօնանկ եղաւ, ժա-
մանակ մը Անտիոքը կառավարելէ ետք: Attaliatès կը պատմէ (էջ 181) թէ Նիկիփո-
րիցէ Անտիոք մեկնած էր Կոստանդիին Տու-
կիծի օրով (1059-67), չնորհազրկութեան
մը հետեւանքով: Արքունիքէն հեռացուած
էր և Անտիոքի դուքս կարգուած: Իր պաշ-
տօնավարութիւնը խոռվութեանց և անկար-
գութեանց շրջան մը եղաւ: Թշնամութիւն-
ներ պատրուակելով՝ ամրոցներ շինեց,
Սարակինոսները զրգուեց, որ յենակէտներ
հաստատեն միջնարերդին վրայ յարձակելու
համար: Անկարող անոնց զէմ կոռուելու,
զանոնք զրգեց որ թշնամանան Բիւզան-
դացւոց հետ և յարձակին բիւզանդական
սահմանագույխին զրացի քաղաքներուն
վրայ: Անտիոքի բնակիչներուն հանգիստը
խոռվեց բռնազրաւումներով եւ սոսկալի
հարկապահանջութեամբ: Իր հրամանատա-
րութենէն պաշտօնանկ ըլլալէ ետք, ատեն
մը վերջ նորէն հոն զրկուեցաւ, բայց նո-
րէն նոյն ոճրապարտ վարմունքն ունեցաւ:
Կայսեր մահէն վերջ (1067), կայսրուհիին
իշխանութեան օրով, Անտիոքի մէջ ձեր-
բակալուեցաւ և բանտարկուեցաւ: — Իր

անմիջական յաջորդն եղաւ Նիկիփոր Վո-
տանիատ՝ (Botaniete) ապագայ կայսրԸ⁽³⁷⁾:
Յետոյ Խաչատուր յաջորդեց Նիկիփորի,
երբ Ռոմանոս Տիոֆէն կայսր եղաւ⁽³⁸⁾,
բայց ո՛չ այս թուականէն առաջ: — Այս
պայմաններուն մէջ, որպէսզի կարելի ըլ-
լայ հաստատուրէն ըսել թէ Պեխտ, որ 1065ին
Անտիոքի դուքսն էր, և Խաչատուր, որ
1068ին Անտիոքի դուքսն էր, միենոյն
անձն են, պէտք է ունենալ ժամանակակից
ազրիւր մը, ուր երկու անձերը նոյնացուած
ըլլան: Եւ այսպիսի աղբիւր մը չունինք:

Միւս կողմէ զարմանալի թուած է,
որ Անտիոքի դուքս մը կիլիկիոյ և Տաւ-
րոսի մէջ, այսինքն Անտիոքէն բաւական
հեռու, կրցած ըլլայ գործել, ինչպէս Խա-
չատուր: Հետեւաբար, ըսողներ գտնուած
են, թէ Պեխտ-Խաչատուր Անտիոքի կառա-
վարիչ եղած է, բայց ոչ թէ մեծ Անտիո-
քի, այլ կիլիկիո-Խոսաւրիայի մէջ փոքր
Անտիոքի մը (Antiochette)⁽³⁹⁾: Եւ ասիկա,
հակառակ բիւզանդացի մատենագիրներուն
որ, ժամանակակից կամ պալատական և
հետեւաբար քաջատեղեակ, ճիշդ հակառակը
ըսած են: Պատճառն այն է որ ծանօթ է Ե-
պիխտ անուն մէկը, տէ՛ր Անդրիունի (Ան-
դրուն), ո՛չ հեռու Անտիոքէ, որ այս փոքր
քաղաքին մէջ մեռաւ 1078-79ի ատեն-
ները, սպանուելով նենգամիտ Յոյնէ
մը⁽⁴⁰⁾: Պատճաբանները այս հայ իշխանը,
որ կործանած էր իր երախտազիտութիւնը
ցոյց տալու և հաւատարիմ մնալու համար
յոյն կայսեր մը, որ իրեն բարիք ըրած էր,
չարանախանձ և ապերախտ Յոյնի մը ոճի-
րին զոհ ցոյց տալու փորձութեան չեն
կրցած զիմազրել: Հետեւաբար Անդրիունի
Եպիխտ փոքր իշխանը նոյնացուցած են⁽⁴¹⁾
Խսաւրիոյ Անտիոքին Պեխտ - Խաչատուր
փոքր իշխանին հետ, որ իրը զօրավար նը-

(34) Attaliatès, p. 96-101, Skylitzès, p. 262-3,
Aboulfaradj, Syr., p. 274:

(35) Attaliatès, p. 172, Psellos, c. 34, Bryenne,
I, c. 21:

(36) Alischan, Léon le Magnifique, (1888), p. 12
և Sissouan (1889) p. 43: [= Սիուան, էջ 46.
«Խամար զօրավար... իշխան Անդրիուն Կրազեան,
ի ծովեցեր Խամար կամ Քարուն Կիլիկիոյ» (Մ. Թ.)]:

(37) Matthieu d'Edesse, tr. Dulaurier, c. 112
[= Ուռհայեցի, էջ 214], Brosset Lebeau, XIV, 72:

(38) Brosset Lebeau, XIV, 441:

(39) Brosset Lebeau, XIV, 441 և XV, 71:
(40) Dulaurierի թարգմանութիւն, ժամանական պատճենագիրները, ծանօթ. 2
Ուռհայեցիի ՂԱ. զլուխին, Lebeau-Brosset, XIV,
440:

(41) Brosset Lebeau, XIV, 440:
(42) Matthieu d'Edesse, tr. Dulaurier, c. 112
[= Ուռհայեցի, էջ 214], Brosset Lebeau, XIV, 72:

շանակելի ծառայութիւններ մատուցած էր
Ռումանոս Տիոժէնի:

Եթեոյ, ի նպաստ ազգային ուրիշ նը-
պատակներու օգտագործելու համար այս
երեւելի պատերազմիկին, Յունաց կայսեր
այս անձնութէր ծառային փառքին և արժա-
նիքներուն մէկ մասը, ոմանք զայն ազգա-
կան յայտարարած են Ապղարիպի(42), ո-
րուն տիրապետութեան տակ գտնուած էր
Տարսոն(43): Ոմանք ալ ըստ են(44) թէ
եղբայրն էր Թորոս և Կոստանդին իշխան-
ներուն, որ զաւակներն էին կիլիկեան Հա-
յաստանի հայ արքայական տան հիմնադիր
Ռուբէնի: Այս ազգականութեամբ Պեխտ-
Եպիխտ-Խաչատուր այս հարստութեան իշ-
խաններուն համար կ'ըլլար երեւելի նախ-
նիք մը, որով կարելի էր պարծենալ: Սա-
կայն տարօրինակ է որ Խաչատուր, 1067էն
իսկ ի վեր նշանաւոր զօրավար, զաւակն
ըլլայ Ռուբէնի, որ պատմութեան մէջ երե-
ւան կ'ելէ 1078ին միայն, երբ տակաւին
շատ երիտասարդ էր(45): Վերջապէս, նոյն
Պեխտ-Եպիխտ-Խաչատուրը, եթէ եղբայրն
էր Ռուբէնի որդւոյն՝ Թորոսի, հօրեղբայրը
կ'ըլլայ Թորոսի աղջկան, այն դեռատի Ար-
տային, որ ամուսնացաւ(46) Եղեսիոյ մէջ
Պաղտինի (Baudouin de Bologne) հետ, որ
քիչ ետք երուսաղէմի թագաւոր եղաւ,
եղբօրը՝ Godefroi de Bouillonի մահէն վերջ:

Այս պատմութիւնը ծայրէ ի ծայր յար-
մարցուած է օգտագործելու համար Պեխտ-
Եպիխտ-Խաչատուրի կեանքն ու քաջա-
գործութիւնները, այս իշխանը կապելու
համար գլխաւոր գերակատարներուն հետ
այն մեծ եղելութեանց, որոնք տեղի ու-
նեցան վերին Սուրբիոյ մէջ ժԱ. դարուն
վերջին տարիները և հետեարար Հայոց

(42) Alischan, Léon, p. 12 և Sissouan, p. 87
[= Սիսուան, էջ 86]:

(43) Laurent, Byzance et les Turcs, p. 85:

(44) Alischan, Sissouan, p. 43:

(45) Kirakos, tr. Brosset, p. 54 [= Կիրակոս
Գանձակեցի, Համաօս Պատմութիւն, Վենետիկ, 1865, էջ 58], Saint-Martin, Mémoires sur l'Arménie, I (1818) p. 388, Dulaurier, Historiens Arméniens des Croisades, I, p. L, de Slane, Historiens Orientaux des Croisades, I, p. XXII:

(46) Dulaurier, Hist. Arm. Croisades, I, p. 41,
Ro. Röricht, Geschichte d. König, Jerusalem,
Hagenmeyer, և Foucher, p. 421 և Էկքեհարդ, c.
VI, 5:

ազգային հպարտութեան գոհացում տալու
համար: Բայց — վասնզի բայց մը կայ —
ժամանակակից աղքարները կը պակսին
այսքան գեղեցիկ վէպի մը իրբւ խարիսխ
ծառայելու համար, վէպ՝ որ այլապէս այն-
քան քիչ համաձայն է այն ճշգրիտ տեղե-
կութեանց, զորս Խաչատուրի մասին տուած
են իր ժամանակակիցները՝ Psellos, Attaliates,
Skylitzes և Bryenne.

Մեր ծանօթութեանց ներկայ վիճակին
մէջ, իմաստութիւնը կը պահանջէ ուրեմն
Անտիոքի գուքս Խաչատուրին մասին վլս-
տակի միայն այն տեղեկութեանց՝ որոնք
հաւաքուած են այս աշխատութեան առա-
ջին մասին մէջ(**)

JOSEPH LAURENT

Թրգմ.

Բարիկ

ՀԱՅԿ ՊէրՊէրեան

(Այս ուստիմասիրութիւնը հրատակուած է Ե-
զանականական Խաչատուրին (1929/30)
մէջ, էջ 405-411):

(**) [E. Honigmann, Die Ostgrenze des byzantinischen Reiches, էջ 120, ժան. II, Khatatouriosի
իր տարրեր մէկ զրչութիւնը կուտայ Կատաтур
և կ'աւելցնէ թէ ևՄ. Ուռայիշինին յիշած Պեխ-
տին (= Vestis) նոյնացումը Խաչատուրին հետ
չի կրնար պաշտպանութիւն և կը յդէ լոռանի այս
ուստիմասիրութեան: Նոյն զիրքին մէջ, էջ 139,
ժան. 7, կը զրէ, «Պեխտը սովորաբար անտեղի-
օրէն կը նոյնացնեն Խաչատուրին հետ: Այս նոյ-
նացման դէմ տե՛ս լոռանի յօդուածը»:

Ասոր հակառակ, Claude Cahen կը զրէ: «[Ան-
տիոքի] գուքսը կը կոչուէ Խաչատուր կամ Պեխտ,
կրկնակ անուն բայց հաւանականաբար միակ անձ
(առաջինը յունական իսկ վերջինը արաբական
և հայկական աղքարներուն մէջ): C. Cahen, «La
Chronique abrégée d'AlcAzimî», Journal Asiatique, Juillet-Septembre 1938, p. 426) (Ե. Թ.):

ԺԱՆՈԹ. —

Սինի Հոկտեմբեր 1951ի թիւին մէջ, էջ 302,
սինակ Ա., երկրորդ հատուած, տող 13, կարգա-
ւուր ալէ ձեռագիրն է» խօսքին մէջ ալէ և յայ-
ղիսագործ չեն տպուած», սինակ Բ., առաջին
հատուած, տող 1, կարգաւուր, փոխանակ որ,
էջ 303, հատ. Բ., վերջընթեր տող, կարգաւ ու-
լամայքնու, էջ 303, տող 12, կարգաւ ենեմ, փո-
խանակ լինեմ, տող 33, կարգաւ Հարազ Էջենին,
էջ 304, տող 28, կարգաւ Մասմասին հետ, ժան.
19, կարգաւ ծովակալ փոխանակ ծովովակալ և հայ-
կական փոխանակ օրինական: